

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

ԱՆԱՒԱՐՁԱ

Անաւարձայի բերդը երկու շատ որոշ շրջաններ կը յատկանչէ: Այսպէս բիւզանդական շրջանի շինութիւններ են լիքան առեւմտեան կողմը բարձրացած չենքիրն ու կիսարողրակ և ուռութիկ քարերով հրասուած աշտարակները:

Բերդին մասցած մասերը կը ման ձեռակերտ մեր Թուրինեան իշխաններուն:

Աշտարակներն ու պարիսպները բարձրացիր են, ամրակառոյց և լայնանիստ ինչպէս այդ գարու զինուուրական բոլոր կարեւոր չէնքիրը, Անաւարձայի բերդն ալ պաշտպանուած էր կրկն պարիսպներով, մէկը ներքին և միւսը արտսքին: Ցարտարապետները բերդին շրջապատի պարիսպներուն շինութեան ձեր յարմարցուցած են ձերն ու անհարժութեանը ժայռին՝ որուն վրայ պիտի բարձրանատը բերդը: Ասիկա ընդհանուր երեսոյի մըն է բոլոր հին բերդերուն համար ու մենք նոյն ձեռվ կառուցուած տեսանք Հալէպի, Պալրասի(“), Համին և գեռ նման բազմաթիւ այլ բերդաքաղաքներ: Ու այս է պատճառը՝ որ Պալրասի բերդի նման Անաւարձայի բերդին պարիսպներու շրջափեծ բոլորովին անկանն է, յարմարցուած լլուրով ժայռի բնակն ձերն Արտաքին շրջապատին մէջ կը գտնուի երեք տականութիւններու մէջ փոքրիկ մատուր մը՝ որուն անկիւնաւոր գանիքը տակաւին մասունք կը մալ, ինչ ձեռվ որ 1852ին տեսած էր Վիքտոր Լանկոււա ու 1936ին նոյնը տեսաւ Երիշ Քինզ: Իսկ բերդին ներքին պարիսպը անմատչելի է: Հո՛ս է քառակուսի մէծագիր աշտարակը, շատ լաւ պահպանուած վիճակով, որուն հարաւային կողին վրայ կը կարգացուի 1188ին գրուած և սակայն բաւական խաթարուած արձանագրութիւն մը՝ ուր իբր աերգոյ անուններ կը յիշուին:

Ճենքիա, Սմբատ միջի կողմէ հաւանաբար յիշուած ձաննի բերդը, Ասամա կամ Ասամուսնա բերդը՝ յիշուած Վիլապրանդի կողմէ, և զոր Լեռն թ. իբ թագաւորութեան մէջ հաստատուած Տեւտոննեան կարգի ասպետներուն բնակութեան համար տուած էր: Աշտարակին (donjon) և առաջին պարիսպին հետ շարժական կամուրջով (pont-levis) մը միացած շէնքերը կը ծառայէին Թուրինեան իշխաններու իբր բնակարան, որոնց պահակագունդերը Անաւարզայի ամբացեալ ժայռերու կատարէն ասպարէզ կը կարգային յոյն և իսամ ասպարակ թըշնամիներուն, իբր ասոնք շատ անգամներ կը փոքրէին բերդը պաշարել: Անաւարզա հովիէական արքունի ճամբով մը միացած էր Մորուեստիոյ(“):

«Տարսունէն երկու օրուան ճամբայ հեռու, կը գրէ Լահման երնոդ, կը գտնուին հայ հին քաղաքին՝ Անաւարզայի տեւրակիները: Փէ. գարուն արաբացի տշխարհագիրն Խորիսի՝ Անաւարզայի շրջակայիքը կը համեմատէր Խամսուկոսի՝ շրջավայրքին հետո Հարկ է որ այն ժամանակ քաղաքն իւր չքեր շինութիւններովը մէծ ազործ երեւար: Դաշտագետնին վրայ հոկայիսն ժայռական ժայռական արքուն երեք կողերն ալ միուն զարթափ գժուարամատոյց ճամբով մը մատչելի է: Այս կողմն են Թորոս Ա.ի շինած արքունի գլեակին աւերակները: Աւերակներու ներքին շըրջափակին մէջն է զգեստին մատուուը՝ որուն պատերուն ներքին կողմիրը զարգարուած են անարատ պահպանուած որմանկարներով և ուրիշ նկարներով: իսկ գանիքուու վրայ տակուին ընթեռնելի կը ման այլեւայլ արձանագրութիւններու(“):

Արաբական արշաւանքի և առոր յաջորդող տիբրապետութեան ժամանակ այս պարիսպը նորոգուեցաւ, ինչպէս Հանգափ բերդն ու պարիսպները ու արաբերէն արձանագրութիւններ գրուեցան մաւաքի զրանքիրե, զարգայան մատիներու, վանդակներու, անօթներու և բոյսերու ձեր տակ:

Դ. — Եղղթական կամարը. — Քաղաքի գուաներէն մէկուն վրայ կը բարձրա-

(*) Victor Langlois՝ անգ. էջ 438.

(**) Lahmann Ernst: Հանդէս Ամսուսի՝ 1901, էջ 307:

նայ յաղթական գեղեցիկ կամար մը, բազ-
կացած մեծացիր կամարակապէ (arcade) մը
և կողմանակի երկու գումաներէ։ Ճարասար-
պետը յաղթական կամարին ետևէի կողին
վրայ պարզ պատով մը կրւսուած երկու
ուրիշ գումաներ ալ ձգած է և Կողմիկան
ոճով խոյակարձ կրանիցեայ գեղեցկա-
շէն սիւնէր կը ջարգարէին այս հոյակապ
կամարին արտաքին ճակառը, ու երկարք
սիւնէրը հաստատուած էին ցած պատուած-
դաններու վրայ չ Հոյ գիտէի է որ կամա-
րին գուրս եւած վերի մասոց կը շփոթուի
մեծ կամարին քովթարին (architrave) հետ
ու այս իրը եղակի երեւոյթ մը՝ հնագոյն
ճարտարապետութեան կիրարկումին մէջ։
Բացի կրանիցեայ սիւնէրէն, յաղթական
կամարի շինութեան մէջ գործածուած են
երկու շինուածանիւթեր, այսպէս՝ մինչ
կամարը շինուած է կակուզ քարէ, կամա-
րակալ մոյթերն ու թակաղազները շինուած
են կարծը կրաքարէ։ Այս յաղթական կա-
մարին վրայ բարձրացած են քառակուսի
երկու մեծ աշուարաններ, որոնց իրը նա-
խանիւթ՝ գործածուած են քաղաքին նա-
խապէս աւերուած չէնքերուն քարերը(*):

Ե. — Քաղաքին ջրմուզները. — Հազիկ
լրացած եղէններու պուրաները, կը սկսին
երեւիլ քանի մը քլոր, երկարութեամբ և
երկարք ազուզանները կամ ջրմուզները
(զաւէծ) որոնք քաղաքին մերձակայ լիս-
ներու երկու տարբեր կէտերէն մենակովզ
քաղաքին աւերաններու մէկ կէտին վրայ
իրարու կը միանան անկիւն մը կազմելով։
Բարձր սիւնչաշարքի մը վրայ կառուցուած
այս հոյակապ ջրմուզները մինչեւ երկու
մզոն հեռաւորութեամբ կ'երկարին, Վ.
Լանկոււա 1852ին տեսու այս ջրմուզնե-
րը, որ զմայլէիլ շինութիւններ էին և ար-
ժանի ուղեւորներու հիացման ու զարմաց-
մանը առարկայ զանալու, ու արդարեւ
ա՛յն աստիճան զարմանահրաշ գործ՝ որ
առաջին քրիստոնեանները աննման գլուխ-
գործոցներ կը նկատէին զանոնք, մինչդեռ
աւելորդ է ըսել՝ որ Անաւարզայի սոյն
ջրմուզները կրաշագործ կառուցուածները ըլ-
լալէ աւելի, հռովմէական անսովուած էին
հանճարի գործեր են բոլորն ալ և որոնց
նոյնքան հանճարեղ նմոյշներով մինչեւ

այսօր գետ հարուստ են Մերձաւոր Արե-
ւելքի շատ մը շրջանները, Անաւարզայէն
մինչեւ Միդան ու Տիբրու։

Թէքսիէ, Վ. Լանկոււայէն առաջ տե-
սած ըզաւով Անաւարզայի ջրմուզները,
արեւուտքէն գէտի քաղաք երկարող
ջրմուզին երկարութիւնը 12 քլմ. կը հա-
շուէ. իսկ երկուրոզը՝ որ կամարային կողմի
լիսնէն կ'երկարի 20 քլմ. երկարու-
թեամբ է երկու ջրմուզներն ալ, որոնք
ժամանակի ընթացքին տեղ տեղ քան-
դուած էին, շինուած են կոփածոյ քարե-
րէ և իրենց ամրող երկարութեան վրայ
շուրջ ութը մեթք բարձրութեամբ կամար-
ներով բռնուած են։ Շատ հաւանական է
որ այսօրուան, ինչպէս նաև էին ժամա-
նակներու սովորութեամբ, ջրմուզներուն
բարձրացիր կէտերուն վրայ, զրուած էին
յիշտակարան տախտակները ա՛յն կայսրե-
րուն՝ որոնց ձեռակերտն էին այդ ջրմուզ-
ներն ու այլ շինութիւնները ծարք կը մը-
նայ Անտոփհեան Սևլեւիոյ նշանաւոր փո-
պուրիին արձանագիրը։ Թէքսիէն և Վ.
Լանկոււայէն յետոյ, 1936ին Eric King,
անգլիացի մեր թանկագին հայտնէր բարե-
կամբ, իսասան ու լուսանկարեց այս ջը-
մուզներուն մնացորդ աւերակները(*)։

Զ. — Քաղաքին ամփիթատորնը. —
Ինչպէս էին հառմէական բոլոր զիմաւոր
քաղաքները, նմանապէս կի՞ն Անաւարզան
ունէր կինակը ապառած բերդաժայռին
տուած ամփիթատորն մը՝ որուն զախիվայր
կողը վերէն վար ուղիղ կերպով փորուած
է ամփիթատորնը եղերող ստադիոնի (stade)՝
ամրող երկարութեանը մէջ՝ որ ճշգրտո-
րէն նշանակուած է ժայռը կազմող բոլորա-
կին գրաւած մասովն ու իր ամրող տա-
րածութեան վրայ տակաւին տեսանելի ող-
նաշարովկ։ Կրէսին ու ամփիթատորնին
իշխող քարարերը իր մէջ կը կան-
թերու ու պիստակածե կափարիչներով ու
բոլորն ալ վիմափոր ու առանց արձանա-
գրութեան զագաղներ Հոսկաս, նոյնպէս,
մեռելական սենեակներ՝ որոնց մուտքի
դուրս զարդարուած էր մարզկային գէմ-
քեր ներկայացնող խորաքանդակներով(**):

1919ին քաղաքին մէջ կատարուած

(*) Victor Langlois' անգ, էջ 439.

(**) Illustrated London Press. 1947.

(**) Victor Langlois' անգ, էջ 439:

պեղումներով հրեւան եկաւ ու Ազան սայս
ի վրայ մեծ գժուարոթեամբ Անուարդաւ
յէն Անտանայի թանգարանը փոխադրուեցաւ
կրաքարայն արկղանեւ դապար մը, մաս
նու կներէ կրուած ծաղկեպսակներով ու
անկիններն ալ սիրուն յազթանկարնեւ
բով(*), հաւանաբար Գ. զարու (Բ. յ. յ.)
գրու:

Անտանաբայէն գտնուած քարէ այս
դապարը յատուկ է հելլէն կամ հելլենաւ
ցած երկիրներու, ինչ որ կը յատկանշուի
իր ներսի մասին (սուշ) ճիշտ ու ճշշտ տեղա-
զանկին կտրուած քէն և երեսի քանդա-
կանկարներուն յատկացուած մասերը փեա-
րէն վար եղերող զարդական ցցուակներէն (mouiture). Նոյն ձևի դապաղները, որոնք
կը յատկանին պատկապարը (guirlande) դառ-
դաղներու հաւաքածոյին և սիրո-հիփարասա-
կան տեսաբին են, գտնուեցան Ալիքրուէն, Ա-
նուայիշէն, Յասոսէն, Աթէնքէն, Անտիո-
քէն և հին Մեխիշէն (Mésie): Երեսնեւ
րու քանդակագործերուն վրայ կը տեսա-
նուին կիսարողոր ծաղկեպսակներ, զանոնք
վիրցնող զէմքերը և ծաղկեպսակներու
մէջ գրուած նիւթերը: Ասոնց միջնու ալ
կը մասնուին ճակուն վերս հանդուցուած
մասերով ու զէմքն ալ մազի երկու խոռոչպ-
ներով շրջանակուած երկու զէմքեր, ու
տելի վարը, պատկին տակ իստողով ողա-
կորչներ (**): Երեք պատկիներ կը կրն եր-
կու մասնուկներ՝ որոնց ոտքերը կը հանգչին
խոյի մը կամ առիւծի մը վրայ (***): Այսա-
պէս Անտանարդաւ կոմանոսի կամ Շաքի նը-
ման հնագոյն կիլիկիոյ ամենէն չառեկան
մեացորդն է եռանկեան կրասիսային ձայ-
րագոյն կետին վրայ:

ԱՐՏԱՒՐԱԶԴԻ ԱՐՔԵՊԵՍԿԱՊՈՍ

(2)

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՆՈՐ ՎԱՀԵՐԱԳԻՐՆԵՐ ԻՍՐԱԷԼ ՕՐԻԻ ՄԱՍԻՆ

1939-ին Հոնանի մէջ հրատարակուեա-
ցան սանդալաւոր կամ բոկուն Կարմէլեան
կրօնասորներու և մէկ և մէկ գարերուն
պատպակն առաքելութեանց մասին երկու-
սկական հատորներ, առանց հեղինակի ա-
նունի (*): Այս հատորները չեն պարփակեր
սակայն Կարմէլեան բոլոր, այլ միայն Պարա-
կաստանի և Միջագետքի առաքելութեանց
պատմութիւնը:

Անանուն հեղինակը այս գործին պատ-
րաստութեան համար առարիներով պրոլե-
տումներ կատարած է Վատիկանի զանառ-
շան զիւանատուներուն մէջ, որոնց ոչ
բոլոր թաղթերը կրցած է աչքէ անցնել և
ոչ ալ իր բոլոր տեսածները հրատարակելու
վատիկանի զիւանատուներուն մէջ Կ'ըսէ
հեղինակը, միայն կրօնական առաքելու-
թեանց վերաբերեալ 5000 կազմակած հատ-
ուոր գոյութիւն ունի, որուն ամէն մէկը
600էն 800 էջ կը պարանակէ:

Խնչպէս Արեւելքի ուրիշ առաքելու-
թեանց պատմութեան, նոյնպէս ալ Կար-
մէլեանց այս Քրոնիկին մէջ անապին նիւթ
կայ Հայոց վերաբերեալ: Ուրիշ ժամանակի
կամ ուրիշներու թողով այս նիւթը ներա-
կայացներա գործը, առայժմ կը թարգմա-
նեմ միայն այն էջերը, որոնց մէջ, պատա-
հարաբ և ուրիշ խնդրի մը առթիւ, Ա. հա-
տորին մէջ յառաջ բերուած են Խորակէ Օ-
րիի վերաբերեալ չորս նոր վաւերագիրներ:
Ասոնց ընթերցումէն յայսնի կ'ըլլայ որ ու-
րիշ վաւերագիրներ ալ պէտք է որ գոյու-
թիւն ունենան Վատիկանի զիւաններուն
մէջ Որիի մասին:

Հայր արք Արքայի (du Cerceau) գործը
ծանօթ է անոնց որ զարդած են Օրիի պատ-

(*) Colonel Normand: «Syria», 1921, էջ 195:
(**) Etienne Michen: Sarcophage d'Anavarza:
«Syria» Բ. Հայու, 1921, էջ 295:
(***) Colonel R. Normand: La Crédation du Musée
d'Adana; «Syria», 1921, էջ 195 և ուշ.:

(*) A Chronicle of the Carmelites in Persia and
the Papal Missions of the XVIIth and XVIIIth Centuries,
London 1939, In two volumes, In-4^o,
XXXII + 1376 pages. Բազմարի պահենէր, որոց
մէ սաման գնահատ: